

ԿՐՈՆԱԿԱՆ

ՀԱՅԵՐՈՒ ՀՐԱՇՔԸ^(*)

«Եւ Յիսուս օհնուած նկանակները
աւակերտներուն տուաւ, եւ աշա-
կերտներն ալ մողովուրիխ»:
(ՄԱՏԹԵՈՒԾ ժ. 18)

Աստուածային խոստութերուն և չնորհ-
ներուն մէջ սէրն է զլխաւորագոյնն ու հար-
կեցուցիչը, վասն զի առանց երկնային այդ
մեծագոյն պարզեխն, ո՞չ մարզիկ պիտի
կրնային զԱստուած ճանչնալ զիւրու-
թեամբ, և ոչ ալ զիրար Սէրը ուրեմն այն
կարգախօսն է՝ զոր մարզիկ կ'արտասանեն,
շատ անզամ լուռթեամբ, երբ միննոյն
եղբայրութեան ու ընկերութեան ակումբէն
ներս, կ'ուզեն իրենց եղբայրներուն կամ
ընկերներուն ծանօթանալ: Արպէս զի Աստ-
ուած իրեն որդի ու իրեն բարեկամ ընտ-
րած մարդկութիւնը կարենայ ճանչնալ,
անոր հետ առօրեայ յարաբերութեան մէջ
մտնել, ու մօտէն ծանօթանալ իր հարա-
զատ զաւակներուն մարմնաւոր ու հոգենոր
պէտքերուն, մարդկութիւնը սիրով իրեն
շաղախեց ու միննոյն սիրոյ շաղախով իրա-
րու կապից և ամբացուց բոլոր մարզիկ:
Սէրը ուրեմն Աստուածոյ կողմէ մարզոց
հանդէպ զգացուած գութն է, վասն զի
առանց այդ գործադրուած սիրոյն, գու-
թին, թերի պիտի ըլլար Աստուածոյ սէրը
մարզոց վրայ, ու պարզ խոստումի մը
սահմանէն անդին պիտի չանցնէր այդ ան-
գին պարզեց: Ի՞նչպէս Աստուած նախ իր
աշակերտները, և ասոնց միջոցաւ տիե-
զերքի այս բազմերանգ ազգերը, մարդ-
կային այսքան այլազան խառնուած քով և
ցեղային աններդաշնակութեամբ պիտի կըր-
նար նախ իր աստուածային կեղբոնական
անձին և ապա իրարու հետ համազրել,
եթէ երբեք մարդկութեան հանդէպ բարին
զգար միայն, լոկ սիրելով, առանց սէրը
գործնականացնելու: Ելեքտրական այն
ոյժը՝ որ համատարած ցանցով մը ամբողջ
քաղաք մը պատած ու հիւսած է, մէկ
ակնթարթի մէջ կրնայ լուսաւորել բոլոր
մեծ ու փոքր լամբարները նոյն քաղաքին,

հաղորդականութեան օրէնքով: Ի՞նչ որ է
ելեքտրական հոսանքին ոյժը, լորսի հա-
զորդականութեան տեսակէտով, նոյնն է
աստուածային սէրը՝ մարդկութիւնը հա-
զորդականութեան մէջ պահելու համար
Աստուածոյ հետ, ու այդ սիրոյ մշտաբուխ
հաղորդականութեան չնորհիւ է որ քրիս-
տոնեայ մարդկութիւնը յարաճուն յառաջ-
դիմութեան մը հրաշալի արդիւնքներովը
դարէ գար ընթացած է, միշտ կենդանի ու
միշտ նորոգուած:

Աստուած իր որդիներուն հանդէպ ու-
նեցած զթառատ սիրոյն ապացոյցը, հայ-
րական անհուն բարութեամբ մը, պատմու-
թեան մէջ քանից անգամ ցոյց տուաւ,
ու ցոյց կուտայ նաև այսօր ալ, ինչպէս
որ պիտի հաճի ցոյց տու ընդմիշտ: Ու ո՞վ
է այն հայրը որ անօթի թողուլ պիտի ու-
զէր իր զաւակները. ո՞ր ստնաւորը իր տաք
կաթը պիտի խնայէր իր ձագերուն, ըլլար
ան նոյնիսկ անգութ յովազ մը կամ գալ
մը, ու գարձեալ ո՞ր թոշունը վերջապէս
պիտի չկ'երակրէր իր ճուտիկները:

Հին Աւխտի մէջ Սինայական անապա-
տը և նոր Աւխտի մէջ Մեռեալ Ծովու-
անապատը, մէյմէկ սքանչելի հանդիսա-
բաններ գարձան աստուածային բարու-
թեան, գութին ու մշտանորոգ սիրոյն:
Սինայի անապատին մէջ Աստուած մանա-
նայի հրաշքը ցոյց տուաւ իր որդիներուն,
որպէս զի անոնք անօթի չմեռնին. իսկ
Մեռեալ Ծովի մերձակայ անապատին մէջ
ալ Յիսուս հացերու հրաշքը ցուցուց իր
որդիներուն:

Հրեայք եղիստոսի մէջ տարիներէ ի
վեր անպատմելի գերութեան և ամէն կերպ
չարչարանքներու տակ ընկճուած, Աստու-
ածոյ հրամանով եկիր էին տառապանքի և
արցունքի հովիտէն ու եկեր տարածուեր
էին Սինայական անապատի աւազներուն
վրայ, ուրեկ սակայն կը տեսնէին, լուսա-
ւոր, սպիտակ ամպերու ետին ծածկուած
երենց սրբազան հայրենիքը, Աւետեաց
սուրբ երկիրը: Հազիւ վեց շաբաթէ ի վեր
անոնք Սինայի անապատին վրայ էին,
սպիտակ վրաններու տակ, երբ սկսան զան-
գատիլ՝ որ կշտանալու չափ հաց ու միս
չունէին այլես: Աստուած խոստացաւ սեր-
կինքէն իջնելիք հացով» կշտացնել իր զա-
ւակները, բայց այնպիսի հաց մը, լինէմ,

(*) (Խօսուած Պէյրուի Ռատիօյէն 6 Յուլիս 1943ին):

զոր պիտի հաւաքէին իրենց վրաններէն հեռու, օրը օրին, ամէն առաւօտ, բացի շարթէն, երբ ամէն օր ալ, իրիկուան դէմ, լորամարգին պիտի ծածկէր անհուն անապատը, ինչպէս օր գեռ այսօր ալ, լորիկներու անվերջ երամեր կը ծածկէն ընդարձակ տարածութիւններ Եփրատի, Խապուրի ու Տիգրիսի ընդարձակ հայտներուն ու չուրջի անապատներուն:

Ահա՝ անօթիներու հսկայ բանակ մը, որ նոյնիսկ անջրգի եւ անմարդաբնակ աւագներու վրայ, կը վայելէ Աստուծոյ զիտառատ սէրը, առարկայ կ'ըլլայ աստուծային բարութեան ու անապատին վրայ յուսահատօրէն ցրուող Խորայելացիք կը տեսնեն, մեծով ու փոքրով, Աստուծոյ անբացատրիի զօրութիւնը: Ու լորիկներու անվերջ երամերու երեւումին յաջորդ առտուն, թշուառ պանդուխաներու հսկայ կարաւանները, հարիւր հազարներով, կը տեսնեն որ գիշերուան ցողը աղամանդի պէս սառերէ մոշաններու (tamaris) և գետնի աւագներուն վրայ, զարմանքի մատնելով բոլորը, որոնք կարծէք միաբերան, մեծով ու պզտիկով, կ'աղաղակէն. — «ման նու, ման նու, ինչ է այս», այս ինչ է որ կը տեսնենք, քանզի ինչ ըլլալը չէին գիտեր: Ու Մովսէս կը փութայ ըսել անոնց, ու Ան է այն հացը՝ որ Տէրը ձեզի ուտելու համար տուաւծ: Ու բոլորին զարմացական այս աղաղակով, ման, ման նու, կազմուեցաւ սուրբգրական աշխարհածանօթ բառը, ման, մաննու, հայերէն մանանայ, հաց երկնից. ու ան զինձի սերմի պէս ճերմակ՝ ու անոր համբ մեղրով շինուած կարկանդակի պէս էր:

Ո՞հ, շատ աւելի տարերէ սակայն պատկերը անօթի և ծարաւիններու. Նոր Ռւխտի պատմութեան մէջ, Մուռեալ Ծովի մերձակայ անապատի վրայ տարածուած բազմութեան. ժողովուրդ մը իսկապէս անօթի, ժողովուրդ մը իսկապէս ծարաւի երկնային հացին ու ջուրին, որ սակայն խստապարանոց չէ երբեք, ո՛չ Աստուծոյ դէմ տրանջող և ոչ ալ ապերախտ, այլ ժողովուրդ մը հաւատացեալ ու հեզ, որ գառնուկներու նման նման է գետնի խոտերուն վրայ ու անյագօրէն կը յափշտակէ Յիսուսի խօսքերը, երկինքէն տեղացող մանանայի նման: Ժողովուրդ մը իսկապէս անօթի, որ մոռցած է սակայն իր նուա-

դուն վիճակը ու յափշտակուած կ'ունկնդրէ Յիսուսի պատգամները, ո՛չ հացի մասին կը խորհի, ո՛չ իր տանը, ո՛չ ալ իր այգիին ու արտերուն ու գործի մասին կ'անդրագանայ, մարդկային հօտ մը հազարներու, գանձուկի պէս, որ հաց չ'ուզեր, չի արտընջար իր գիճակէն, չի' սակարկեր, այլ կը լոէ միայն ու լսածովը կը կշտանայ ու Յիսուս ինքն է օր կը մեր քնայ անոնց ու կը փափաքի որ քաղաքներէ ու գիւղերէ հեռու այդ ամացի անապատին մէջ իսկ անոնք ուեէ կերպով կերակրուին: Գիտնին վրայ ծալապատիկ ու հսնդարտօրէն նստող ժողովուրդէն աւելի աշակերտները իրենք անհանգիստ են ու կը խօրհին թէ երեկոյացեալ այդ ուշ ժամուն ինչո՞վ պիտի կերակրեն հազարներու հասնող այդ բազմութիւնը: — Մենք այս չոր անապատին մէջ ուոկի՞ց պիտի ունենանք այնչափ հաց, որ այսքան բազմութիւն կարենանք կշտացնել:

Իմ սիրելի եղբայր ու քոյրեր, այսօ՛ր ալ, պատերազմի և նեղութեան սա տագնապալի օրերուն, երբ մարդկային ահազին բազմութիւններ, անօթի կամ կէս կուչտ, տարածուած են մեծ հրապարակներու վըրայ և կամ ապարանքներու ներքին զաւիթներուն մէջ, Յիսուսի աշակերտներուն նման յուսահատ մարդիկ, ընդհանրապէս հանրային պաշտօնատարներ, բարձր պատըզամներէն միթէ նոյն ձեռվ չե՞ն աղաղակեր.

— Բայց ուսկի՞ց պիտի ունենանք ա'յնքան ցորեն կամ ալիւր, այս բազմութիւնները կերակրելու համար: Ամիսներ ամբողջ մեր սիրելի ժողովուրդին ստուար մասը ալիւր ու ցորեն ինզրեց, իր կիսաքաղց վիճակին դարման տանելու համար և խըմբուեցաւ հրապարակներու և գաւիթներու մէջ ու շատեր սկսան իրենց պատասխանել սրտնեղութեամբ.

— Բայց ուսկի՞ց պիտի ունենանք այնքան ցորեն ու ալիւր, գաղթականներու այս բազմութիւնները կշտացնելու համար: Այլ բարին Աստուծած կշտացուց բոլորն ալ ու անոնց ստացած վարսակով ու գարիով խառն ցորենը կամ ալիւրը, իր սիրովը շաղած, հաց ու կերակուր ըրաւ իր սիրելի հայ ժողովուրդին, որ գիտցաւ համբերութեամբ ու տոկալով, նիւթական հացին հետ, խնդրել նաև յաւիտենական սնունդը

իր հոգիին ու կշտանալ Քրիստոսով ու զԱյն իր և իր զաւակներուն կեանքին հացը ընել : Ո՞հ , հաւատացէ՞ք իմ բարեպաշտ եղբա՛ր ու քոյրեր , ամիսներէ ի վեր ևս կենդանի վկան եմ հացերու հրաշքին , երբ իմ սիրելի ժողովուրդը , Մեծ Պահոց զրեթէ ամէն օրերուն , Ա . Զատկի յաջորդող բոլոր կերակիներուն , ու դեռ այսօր , այս պահուս , կը լեցնէր իր տախտակահիւս ու թիթեղածածկ թշուառ Եկեղեցին , հին օրերուն , անապատներու մէջ խոնուած բազմութիւններու նման , ծալապատիկ կողք կողքի նստած գետնի փախտթներուն վրայ ու իր զաւակներուն ֆիզիքական սնունդը մուշացած , կ'աշխատէր իր հոգին սնուցանել , Յիսուսն ու իր խօսքերը իրենց հաց ընել , այդ պահուն ապրած , իր հաւատքի կեանքովը : Կ'լսեմ ձեզի , ու հաւատացէք , ես կենդանի վկան եմ հայ հաւատացեալ ժողովուրդին ջերմեանդութեան , երբ ան Թրիփոլիէն մինչև Պուրճ Համաւատի աղօթարաններն ու Ա . Նշան , մինչև Նոր Մուսաւերա ու Ռայաք ու Զահէլէ , ու դեռ երեկ մինչև Սուր ու Սայտայի գաղթակայանները , կէս անօթի ու նուազուն , մոսցած է իր թշուառ վիճակը , թերևս եօթնէ աւելի անգամներ իր թափառական ու պանդուխտ վիճակը ու հայրերուն բարի հաւատքովը իր ստամոքսին պարապ մնացած մասը կը լեցնէ իր հոգեկան սնունդովը : Ի՞նչ հրաշք կ'ուզէիք տսկէ աւելի ու օ՞ր ազգեր ու ժողովուրդներ , այսքան տառապանք ու սուր տեսնելէ յետոյ , դեռ պիտի կրնային խորհիլ իրենց հոգեկան սնունդի մասին : Բայց չափազանց անձնասէր պիտի չըլլամի՞նք միթէ եթէ պահ մը խորհինք որ հոգիի այս ներգորութիւնն ու ոյժը Սասուած միայն Հայ ժողովուրդին է պարզեւեր : Միթէ այսօր ալ չե՞նք տեսներ , աշխարհի բոլոր մասերուն վրայ՝ ուր պատերազմը իր արհաւիրքը տարածած է , իր հրաշքին զօրութիւնը ու Սասուածոյ անհուն սիրոյն ու բարութեան ապացոյցները , ու չե՞նք զգար միթէ մէկ կողմէ Սասուած բարութեան ու միւս կողմէ մարդկային հաւատքին զուգակից , ներշնչող պատկերները : Աւ ա՞րդեօք չե՞նք լսեր Սասուածոյ յուսագրիչ պատգամները ու Աւետարանի ներշնչող առակները , որոնք Սինայական անապատին մէջ տեղացող մանանային պէս

այժմ ալ կը լավուին , ազատաւենչ բազմաթիւ ժողովուրդներու կողմէ , ու կը լավուին հացի պէս , ինչպէս որ երբեմն Մեռեալ Ծավու մատակայ անապատին մէջ տարածուած բազմութիւնը Գալիլիացիներու , Սուրբիացիներու և Հրեաներու , վկանները եղան Յիսուսի ձեռքերուն մէջ օրհնուած և աշակերտներու կողմէ իրենց փոխանցուած հացերու հրաշալի բազմացման : Եթէ Հին Աւխտի մէջ Աստուած ու իր կողմէ ընտրւած հովիւ ու միենոյն ատեն մարգարէ Մազուէս՝ միայն մարմինը սնուցանող հացը , ու Նոր Աւխտին մէջ ալ Յիսուս՝ Իր աշակերտներով հոգիները սնուցանող հացը եղան , անզին ալ , սակայն , ժողովուրդներ Աստուածոյ սէրէն ու Անոր յաւիտենական հացէն բաժնուիլ չուզեցին ու եղան կենդանի պատկերը քրիստոնէական հաւատքին : Եթէ Աստուած իր սիրոյն ապացոյցներով կապուած մնաց մարդկութեան հետ , մարգկութիւնն ալ իր այսօրուան ու վաղուան երջանկութեանը համար , իր և իրեններուն հոգիներուն փրկութեանը համար , պարտի ընդմիջտ Աստուածոյ հետ կապուած մնալ իր հաւատքովը : Եթէ այս զժնզակ ժամանակին մէջ ու ներկայ սկ ու անորոշ օրերուն , Աստուած չի լքեր իր որդիները , ու կը կերակրէ զանոնք , ու չի փափաքիր որ իր որդիներէն մին նոյնիսկ անօթութեան ճիրաններուն տակ գալարուի , նոյնքան ալ մարգկութիւնը պարտի երախտագէտ մնալ իր վայելած աստուածային բարիքներուն հանգէպ , ու այս՝ մէկ ճանապարհով միայն , հաւատքով : Վասն զի հաւատքով է որ պիտի կրնանք սնուցանել մեր Փիզիքականը ու աւելի , հաւատքով է որ պիտի կրնանք սնուցանել մանաւանդ մեր հոգին : — ՉԶեր հայրերը անապատին մէջ մանանան կերան ու մեռան , բայց այն հացը զոր ես պիտի տամ ձեզի , անիկա բոլորիդ համար յաւիտենական կեանք պիտի ըլլայու : Այս երջանկութեան ու բարօրութեան հասնելու համար անհրաժեշտ է որ Թրիստոսը մեր ներկայ և ապագայ կեանքին համար հաց ընենք ու շաղուինք Անոր հետ ու միանանք Անոր : Մինչև որ մեր նիւթական մարմնաւոր կերակուրները մեր մարսողական գործարաններուն մէջ չծուլուին իրարու մէջ , կերակուր և մարմին իրարու մէջ և իրարու հետ չխտանան , լաւ ու առողջապահիկ